

Երբ Սառան տրժգոյն,  
Մօտեցաւ իրեն,  
Իր նայուածքին մէջ կ'այրէր, կը ծրխար  
Հրնոց մը նախանձ,  
Կը դողար մարմինն:

Պէտք է որ մեկնին Իսմայիլ, Հագար:

Աբրահամ տըխուր նայեցաւ մանկան,  
Որ դեռ կը խաղար:

Յաջորդ առաւօտ,  
Ուղտերու վըրայ  
Իսմայիլ, Հագար,  
Անըստոյգ բախտին յանձնուած այսպէս՝  
Կ'երթային հեռու, հեռու անապատ:  
Այսպէս են ուզեր այս մեր աշխարհի  
Կիները բոլոր,  
Ամէն անգամ որ  
Արեան ծայներուն ականջ են լարեր:  
Անհուն է մայրը, ու չի բաշխուիր:

ԵՂԻՎԱՐԳ

ՆԱՅԷ՝ ԱՆՈՆՑ, ԽԵՂՃ ՇՈԳԻՍ...

Նայէ՛ անոնց, խեղճ հոգիս; չը մօտեցան ալ քեզի:  
Այնուհետեւ որ լըռիկ, թըշուառութեանդ ուսերուն  
Նետեցիր թեւդ, ու անզուսպ զայն զըրկեցիր... ևս լացի՛:  
— Այն իղձերուդ՝ շատո՞նց ծեր, մութ սէրերուդ սարսըռուն...:

Դուն մընացիր քեզի հետ, աղքատութեամբըդ հեռո՞ւն:  
Ասոր համար ալ խեղճուկ, ամէն գիշեր, ո՛ւշ՝ անբուն,  
Պըտըտեցար միս մինակ, համբուն վըրայ քեզի բաւ,  
Որուն քովիկ՝ մերթ բըռնող, սեղմ խուցէն լոյս մը խոնաւ...:

...Ալ քեզ շատո՞նց են գըտած խոժոռ, ըստուեր մէջդ ամբողջ,  
Պա՛ղ ալ, փախչող ու տըխուր, դուն քեզ համար վատառողջ...  
Յետոյ, հեզնոտ՝ ծիծաղներ, որո՞շ, որ «Մեծ է անի...»:

Բայց զիշերուան թաթին տակ, նոճիներու շունչին մօտ,  
Կենա՛ս, հո՛գիս, ու նայիս, վիշտ աչքերով՝ քու աղօտ՝  
Ջըղջիկ մը մերթ, լոյսին մէջ, կը լուայ փորն ու կ'անցնի...: